



# ՄԱՍԻԱՅԱՂԱՒՆԻ

Ա. Ի Ե Տ Ս Ո Բ Ե Ր

Հ Ա Յ Ա Ս Ա Ն Ե Ա Յ Յ

ԱԶԳԱՅԻՆՔ, ԲԱՐՈՅԱԿԱՆՔ ԵՒ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

Ի՞նչ ՈՒՆԻՄՔ, ԵՒ Ի՞նչ ԶՈՒՆԻՄՔ

մէն ինքզինքը ճանչցող եւ իւր  
օգուտը կամ վնասը հասկրցող  
մարդ պարտական է գիտնալ  
թէ ինքը ինչ եւ որքան բան ու-  
նի, եւ ինչ կամ որքան բան չու-  
նի, որպէս զի իւր հաշիւներուն  
մէջ չսխալի, եւ չկարծէ թէ ունի այն  
բաները՝ յորոց գուցէ բոլորովին զուրկ  
է, եւ թէ չունի զայն՝ զոր գուցէ ու-  
րիշներէն ալ աւելի ունի: Ապա թէ ոչ, չունե-  
ցածը ունեցողի պէս վարուող մարդը իրա-  
ւամբ ծաղր ու ծանակ կլինի իրեւ աղքատ  
հպարտ, եւ ունեցածը չգիտացողը կամ ուրա-  
ցողը կխայտառակուի իրեւ տղէտ ու վայ-

րենի մարդ, կամ իրեւ կեղծաւոր մուրաց-  
կան: — Այս բանը ինչպէս որ ճշմարիտ է որ եւ  
իցէ մարդու համար, ճշմարիտ է նաև ամ-  
բողջ ազգի համար. վասն զի ամբողջ ազգը  
եւս պարտական է գիտնալ թէ իրեն անհատ-  
ները՝ իրեւ մէկ հայրենեաց որդիք ինչ  
բաներ ունին, եւ որ բաներէն զուրկ մնա-  
ցած են:

Մեր խօսքը անցած գնացած ժամանակ-  
ներու համար չէ, եւ չեմք ուզեր քննել թէ  
մեր ապդը ատենով ինչնը ունէր կամ չու-  
նէր, որ այժմ չունի կամ ունի. այդ բանը  
գուցէ ուրիշ առիթով քննեմք: Եւ թէպէտ  
մեք այն նիւթական մարդկանց կարծիքէն

չեմք որ հինը կարհամարհեն, եւ նոր բանին ետեւէն միայն կլինին, եւ հին պատմութեանց ետեւէ եղողները ծաղր ընելու մըտքով՝ ռամկական առակը մէջ կըերեն թէ «Հրեան որ չքաւորի», հին տետրակները կըլիսառնէ». սակայն կուզեմք այս անդամ յիշատակել թէ մեր աղգը այժմ ինչեր ունի, եւ ինչ բաներ չունի:

Ինչպէս որ մարդո իհոգւոյ եւ խմարմնոյ բաղկացեալ է, այսպէս եւ մարդկային աղգը կամ որ եւ իցէ աղգ՝ երկու առակ յատկութիւնները ունի, ոմանք ներքին եւ ոմանք արտաքին: Ներքին յատկութիւններն են հաւատք առ Աստուած, հաւատարմութիւն առ մարդիկ, պահպանութիւն պատուոյ անձին, եւ այն ամենայն առաքինութիւն որով մէկ աղգ մը ուրիշ աղգերէն վեր կճանչցուի, եւ յառաջադէմ է արդէն՝ կամ յոյս կուտայ յառաջադիմութեան ամէն բանի մէջ: Իսկ արտաքին յատկութիւններն են շատորութիւն, հարստութիւն, նիւթական ոյժ, եւ այն ամենայն կատարելութիւն՝ որով աղգը ոչ միայն իւր աղգութիւնը հաստատիպահէ, այլ եւ ուրիշ աղգաց վրայ կտիրապետէ: Արդ տեսնեմք թէ մեր աղգը այս ներքին եւ արտաքին յատկութիւններէն որն ունի եւ որը չունի, եւ ըստ այնմ գատաստան ընեմք մեր իրական հարստութեան կամ սոսոյդ չըքաւորութեանը վրայ:

Աղգի մը ներքին յատկութեանց առաջինն ու գլխաւորը՝ առ Աստուած հաւատքն է ըսինք, որոյ հետեւանքն է ուղղութիւն որը տի, մաքրութիւն խզի, չարութենէ եւ ստութենէ հեռու քալել, եւ ամենայն ջանքով բարեգործութեան եւ ճշմարտութեան ետեւէ երթալ: — Այս հաւատքը մեր աղգը ունի՝ կարող եմք ըսել համարձակ, վասն զի աստուածպաշտութիւնն ու քրիստոնէական բարեպաշտութիւնը հայկական աղգութեանն այժմ գրեթէ մի միայն նշանն ու պահպանը ճանչցուած է, եւ որ չայն որ իւր նախնեացը հաւատքէն կիսուորի՝ սովորութիւնն եղած է նորա ընիկ եւ իսկական հայութիւնն եւս չընդունիլ: Կարող եմք ըսել թէ նաեւ մեծահաւատա է մեր աղգը՝ երբ նայիմք անոր մէծ մասին բարեպաշտութեանը, երկիւղածութեանը, ժամասիրութեանը եւ ամէն առակ չերմեռանդութեանը. եւ թէպէտ գտնուին մէջը՝ իրենց նախնեաց մեծահաւատութենէն զրկուած աղքըցաց խեղճեր, մանաւանդ կարծեցեալ իմասանոց կար-

գէն, կամ թէ իրենց հայրենի սուրբ եւ անարատ հաւատքը աւելսրդապաշտութեամք թանձրացուցած մարդիկ, մանաւանդ խեղճ ասմիկներուն կարգէն, — սակայն դարձեալ կլինամք ըսել աներկիւղ՝ թէ հաւատով հարուստ աւելի շատ է մեր աղգին մէջ քան թէ հաւատով աղքաւը: Ասպա ուրեմն մեր աղգը ունի այն ցանկալի յատկութիւնը որ ուրիշ ամենայն աղգային կատարելութեանց հիմն է, եւ չունի այն անհաւատութեան եւ անկրօնութեան սոսկալի մոլութիւնը որ ամենայն աղգութեան, եւ բոլոր աշխարհիս, եւ ամենայն ընկերական միաբանութեան մարդկան քանդիչն ու թշնամին է:

Առ մարդիկ հաւատարմութիւնը՝ ուղիղ սրաի եւ աստուածավախ բնաւորութեան հետեւանքը լինելով, մեր աղգին ալ պատուական յատկութիւններէն մէկն եղած է ամէն ժամանակ. ուստի եւ ընդհանրապէս թէ առուտուրի եւ թէ ուրիշ գործողութեանց մէջ չայուն ճշմարտախօս լինելուն եւ իւր մեծերուն հնազանդ հպատակ գտնուելուն գովեստը շատ անդամ օտարաղգիներէն եւս լսուած է: Եթէ երեւնան տեղ տեղ այնպիսի չայեր որ իրենց խարդախութեամբը կամ ստախօսութեամբն ու անհաւատարմութեամբը անպատիւ ընեն իրենք զիրենք, պէտք է գիտնամք որ աղգիս մեծ մասին լաւութեամբը անտարակոյս այն մասնաւորաց պակասութիւնները կճանկուին, եւ ընդհանուր աղգին աղցէկութիւնները աւելի աչքի կղարնեն: — Գիտեմք որ հարիւրաւոր տարիներով ստրկութեան ու գերութեան մէջ մնացած ժողովրդոց համար շատ գժուար բան է կեղծաւորութիւնէ աղատ մնալը, ուստի եւ կարելի է կատկածիլ նոցա ճշմարտախօսութեանն ու հաւատարմութեանը վրայ, մանաւանդ երբոր նոցա մօտ գտնուող մեծամեծ աղգերը ախորդիլ կցուցընեն շողոքորթութիւնէ ու կեղծաւորութենէ. այսու ամենայնիւ մեր աղգին անցեալ եւ այժմու վիճակին նայելով՝ համարձակ կրսեմք որ կեղծաւորութիւնն ալ մեր աղգին ընական յատկութիւններէն շատ հեռու բան է եղեր որ մինչեւ ցայժմ անոր հասարակաց պակասութիւն մը չէ գարձած: Կան տեղ տեղ չայեր, որ առանց ուրիշ՝ այս կամ այն թեթեւամիտ աղցէրուն չափ շողոքորթ լինելու, կոիրեն դիմացինին խունկ տալ (ինչպէս որ կըսուի ռամկօրէն), որպէս զի նորա բերնէն կեղծակարծ խօսք մը քաղեն, կամ թէ սուա-

գովասանքներով փչեն ուռեցընեն զինքն ու յետոյ դառնան անոր դիւրահաւանութեանը եւ միամնութեանը վրայ իննան. բայց չեմք կարծեր որ սորա եւս խիստ շատոր լինին, մանաւանդ այն աեղերը ուր որ աւելի ազատական ու ծանրաբարոյ վարմունք մը առած են:

Նոյն համարձակութեամբ չեմք կրնար հաստատել թէ մեր ազգը ընդհանրապէս իւր ազգային պատիւը պահպանելու նախանձաւոր է. անոր ներհակ՝ ցաւոլ սրտի կտեսնեմք որ Հայը գրեթէ ամէն տեղ սուտ խոնարհութեամբ մը ինքզինքը քավի ազգերէն վար կրունէ, նոցա վատ բաներուն եւս կհաւանի՝ իրենը արհամարհելով, նոցա լաւ բաները մինչեւ երկինք կբարձրացընէ՝ իրենը չտեսնելու զարնելով, նոցա լեզուն՝ հաւատըը՝ սովորութիւնները կուրօրէն կտորի ու կտաշոէ՝ իրենները կամաւորապէս մէկդի ձգելով: Թողումք այն Հայ ըսուելու անարժանները՝ որ իրենց ազգութիւնն եւս բոլորովին կուրանան, ու իրենց փառաւոր ու պատուաւոր ազգային անունէն յիմարաբ կամըշնան: — Ապա ուրեմն ազգային պատուոյ նախանձաւորութիւն ըսուած թանկադին յատկութիւնը մեր ազգին մեծ մասը չունի կրնամք ըսել եւ ցաւիլ իրաւամբ:

Ուսման եւ գեղարուեստից եւ ամենայն ձեռագործական ճարտարութեան մեծ յարմարութիւն ունի մեր ազգը. այս եւս ծանուցեալ եւ օտարներէն եւս վկայեալ ճշմարտութիւն մի է. բայց պէտք է խոստվանիմք թէ ոչ ուսման յարգը եւ ոչ արուեստից պիտանութիւնը ինչպէս որ պէտք է հասկըցած է տակաւին մեր ազգը ամէն տեղ, եւ գէթ այնչափ՝ որ ամէն մարդ եւս ասոնց համար պէտք եղած ծախքերուն չխնայէ, ու ջանայ գոնէ իւր զաւակացը լաւ ուսում առնել տալ եւ գեղարուեստ ու ճարտարութիւն սովորեցընել: Ընդ հակառակն՝ խանութպանութիւնը եւ փոքր վաճառականութիւնը ամէն ուսմունքէ եւ արուեստէ վեր գնելով՝ տղայքը հաղիւ թէ քիչ մը համարձակ կարդալ եւ կէս սխալներով գրել կառվրին՝ կառնու խանութիւ առջեւ կդնէ. որով ազգային յառաջադիմութիւնն եւս հարկաւ կծանրանայ ու կհեռանայ:

Արտաքին ազգային յատկութեանց գալով, իրաւ է որ մեք ուրիշ երեւելի ազգաց շատորութիւնը չունիմք, եւ սակաւք եւս ցրուած եմք ըստ մասին՝ աշխարհիս ամէն

կողմերը. բայց մեր այս կողմանէ խեղճութիւնը մեր սակաւութիւնն է արգեօք՝ թէ սակաւառացս անկարկատելի երկառաւակութիւններն ու հակառակութիւնները, որ մեր ազգին ցեցն ու քաղցկեղը գարձած են ամէն տեղ: Ապա թէ ոչ, որքան եւ սակաւոր լինիմք՝ կրնամք գանել մեր ազգին մէջ իրեն այժմու պիտոյիցն ու կարօտութեանցը համեմատ հարատութիւն, մատենագրութիւն, վաճառականութիւն, օրէնսդիտութիւն, ճարտարութիւն եւ աշխատասիրութիւն, որովք Հայուն պէս ընդունակ մէկ ազգ մը պէտք է անպատճառ մեծ յառաջդիմութիւն ունենայ:

Փող չունիմք, հարստութիւն չունիմք ըստով Հայեր ալ շատ կան մեր ազգին մէջ. իրաւունք ունին արգեօք այս ըսելու: — Մեզի կերեւնայ թէ ոչ. վաճն զի թէ որ աշխարհիս երեսը ամէն բանի մէջ համեմատութիւն կինտուլի, աչա այս բանիս մէջ եւս մեր ազգին հարստութիւնը պէտք է համեմատել իւր սակաւառորութեանը հետ, եւ իսկոյն կրտեսնեմք որ աւելի հարուստ կրնայ ըսուիլ մեր ազգը՝ քան թէ աղքատ, թէպէտ եւ օտար ազգաց կարծածին չափ հարստութիւն չունենայ: Եւրոպացիք տեսնելով տեղ տեղ քանի մը Հայոց մեծամեծ առուտուրները եւ ըրած մեծագործութիւնները, համարձակ կիմուն թէ «Հայերը հարուստ ազգ են». կարծեն թէ ամէն տեղերու Հայերն եւս՝ Հնդկաստանի քանի մը Հայոց նման՝ միլիոններու տէր են, կամ թէ Տաճկաստանի եւ Պարսկաստանի Հայերուն մէջ ալ շատ կան Հայեր՝ կաղաքեան իշխանաց, Միլրզոյեանց, Ցովնանեանց, Տատեանց, Երամեանց հարըտութիւնն ունեցող. — յայսնի բան է որ նոքա շատ կսըխալին: Բայց մեք ալ պէտք է ըսեմք թէ մեր ազգը ընդհանրապէս աղքատ չկրնար ըսուիլ՝ քանի որ կտեսնեմք շատ Հայեր որ զարմանալի առատածեռնութեամբ եկեղեցիներ կհիմնեն, գլորոցներ կհաստատեն, հիւանդանոցներ կպահեն, ընկերութիւններ կձեւացընեն, գրքեր կոպագրեն... եւ միթէ կարելի է աղքատ ըսել ընդհանրապէս այսպիսի ազգին, ծշմարիտ է որ եթէ նախանձն ու անմիաբանութիւնը, եսութիւնն ու հզարտութիւնը արգելք չլինէին, այս ազգային հարստութիւնը աւելի կերեւնար, եւ աւելի պտղաւէտ կլինէր. սակայն այժմու երեւցածն եւս բաւական է ցուցընելու թէ մեր ազգը չկրնար աղքատ ըսուիլ ընդհանրապէս: — Միայն թէ շատ ցաւալի

բան է որ քսան տարիէ մը իվեր խոյեցի, սալմաստցի եւ մշեցի գեղացիներուն մէկ մասը մուրացիկանութեամբ աշխարհքէ աշխարհք քալելով՝ իրենց գաւառակցացն ու ընդհանրապէս մեր ազգին անունը աւրելու վրայ են օտարաց առջեւ՝ իրեւ ցած խարեցայք. մանաւանդ որ Ռուսաստանի մէջ քալով խոյեցիներէն շատը իրենք զիրենք յունադաւան կանուանեն, ու եւրոպայի միւս կողմերն որ անցնին՝ հոռվմէական, որպէս զի աւելի դիւրաւ փող հաւաքեն, ու կդառնան իրենց երկիրը՝ ծազր կընեն այն քրիստոնեայ ժողովուրդներն որ բարեմտութեամբ խաբուեր են իրենց կեղծաւորական ողբ ու լացէն ու շինծու պատմութիւններէն:

Կդտնուին ըսողներ ալ թէ մեք մատենագրութիւն չունիմք, ուստի օտար ազդաց մատենագրութիւնները կդովեն՝ կմեծցընեն, իսկ իրենցը կապարաւեն ու կարհամարհեն: Բայց սոքա եւս իրաւոնք չունին՝ եթէ ազգային մատենագրութիւն ըսելով ազգին ու սումնական յառաջադիմութեանը հարկաւոր եղած գրքերը հասկընան, ինչպէս որ պէտք է հասկընալ: Իրաւ է որ մեր ազգը զուրկ է Հոմերոսի ու Վիրդիլիոսի նման բանաստեղծներ, Դեմոսթենեսի ու Կիկերոնի նման ճարտասաններ, Պիտիոնի եւ Հումագոլթի նման բնագէտներ, Արքիմեդէսի ու Լավլասի նման չափագէտներ, Եւրիպիդէսի ու Կարդէգուրա հանճարի տէր մարդիկ ունենալու պարծանքէն. սակայն հարկ է խոստավանիլ որ մեր ազգն ալ՝ իւր փաքրկութեանը համեմատ՝ ունեցեր է ամէն ատեն այս ամենայն ուսմանց եւ դպրութեանց մէջ չափաւորապէս երեւեմ մարդիկ, որով եւ այնպիսի հին եւ նոր

մատենագրութիւն մը որ արդէն բաւական է մէկ զայ մը գրեթէ անկարօտ ընելու ու տարազգի մատենագրութեանց՝ եթէ ուղինա գոհ լինել միջակ հմտութեամբ, որ այս եւս քիչ պարծանք եւ հարստութիւն չէ:

Ասոնք ըսելով՝ մեր միաքը այն չէ որ կարդացողը հասկընայ միայն թէ այս ինչ կատարելութիւնը եւ յատկութիւնը մեր ազգը ունի կամ չունի. — անոլ մեծ օգուտ մը չըշահիր. — Հապա արթըննայ ու վարժի ստէպ ստէպ այս հարցմունքս ընելու ինքնիրեն աղդասիրաբար՝ թէ «Ի՞նչ ունիմք եւ ինչ չունիմք»: Զգոյշ կենայ մէկ կողմանէ այն մեծախօս սուտ ազգասէրներէն որ կամ տգիտութեամբ եւ կամ թեթեւամտութեամբ կարծիք կընեն թէ մեր ազգը ուրիշ անուան ամենայն կատարելութիւններն ալ ունի, եւ թէ անոնց ամենուն ալ հաւասար է խիստ շատ բանի մէջ, քանի մը բանի մէջ ալ անոնցմէ վեր . . . միւս կողմանէ ալ զգուշանայ այն փոքրոգի ազգատեացներէն որ նոյնպէս տգիտութեամբ կամ չարութեամբ չեն ուղեր տեսնել մեր ազգին ունեցած կատարելութիւններն ու գեղեցիկ յատկութիւնները, եւ օտարաց լեզուին, դաւանանքին, մատենագրութեանը, ճարտարութեանը վրայ այնքան կղմայլին որ մինչեւ իրենց ազգութիւնը կ'ուրանան: Մէկ խօսքով, ճշմարտապէս ազգասէր չայը անաչառութեամբ ու լուսաւոր մտօք պիտի քննէ հասկընայ իւր ազգային հարստութիւնները, որպէս զի զանոնք լաւ պահպանէ, եւ միանգամայն ազգային կարօտութիւնները՝ որպէս զի զանոնք լեցընելու աշխատի իւր կարողութեանը՝ աստիճանին եւ վիճակին համեմատ:

### ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌԱՋՔ.

Խընայուած ըստակ

Կըրկին է վաստակ:

Դուն քո խանութը պահէ  
Որ խանութդ ալ քեղ պահէ:

Նայէ որ հանգիստ ապրիս,  
Բայց դատանքէ չըդադրիս:

Մէկ ըստակ պակաս:

Կանիսիկ ըստանաս:

Ի՞նչ կըրնաս ընել ինքը եւ այսօր,  
Մի թողուր վաղուան եւ ասոր անոր:

Ուր գոռողութիւնն է յառաջապահ,  
Մուրացկանութիւնն է միշտ վերջապահ: